

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅԻԿ

ԻՐ ԾՆՆԴԵԱՆ 150 ԱՄԵՍԱԿԻՆ ՅԻՇԱՏԱԿՈՎ

Ճեմարանական այս նիստը* նուիրուած Խրիմեան Հայրիկի լիւատակին՝ յարդանքի տրիսուր մըն է անձի մը՝ որ թանկադին բարեկամ մըն էր Միլիանութեանս, անձնական բարեկամ Ալիշանի եւ բարգառունիկ՝ ողեւին փարած Միլիթարեան գաղափարականին, աղդային ու մշակութային վերեւի անխոնջ մշակ մը՝ Միլիթարեան դպրոցէն դուռս, և սիրուած անուն մը պղզին մէջ: Ալիշանի Յորելիանէն ետք, Խրիմեանին նուիրական պարտականութիւն մըն է մեղի, որուն համար՝ ահա՞ ներկայ ողեւոչումը:

Հոգեկան եղբայրութիւն մը կը միացնէր Ալիշանն ու Խրիմեան Հայրիկը:

Մնած են երկուքն ալ նոյն տարուն մէջ, 1820ին, բայց Խրիմեան Հայրիկ աւելի երկարակեաց եղաւ: Երկու կեանքեր, նուիրականացած գաղափարականով հայրենիքի և կրօնքի սոռոջ սկրոտներուն վրայ: Ալիշան՝ մտքի եւ հոգի բարձր ապրումներու կատարը թառած, ուսկից հիացուցիչ բարձունքէ մը դիտեց իր ցեղին տառապանքը, անցեալը եւ ապադային արշալարույթ: Խրիմեան՝ նուիրակ առաքերականին գործունէ յարձակ անդամներու կի ինքնութիւնը յայտնեց, մղելով դոյսպայքարը իր ցեղին անբաժան:

Երկու կեանքերն ալ, Ալիշանի եւ Խրիմեանի, իրարու ամնան նման, նուիրումի գաղափարականէն առած կենունակութիւն, իրականին մէջ՝ եղան իրարու անման:

Խրիմեան կու զար ուղղակի կեանքին,

աշխարհէն. մտած նոյնիսկ աշխարհէ կարգը, բայց հոգիովը կապուած Աստուծոյ եւ հայրենիքին՝ քան նիւթին: Հոգեւորականի կոչումը հասունցաւ ի՞ մէջ՝ ընտանեկան թշուառութեան մը վաղորդային: 1853ին փրկուած էր ընտանիքի բոյնը (վաղամեսիկ հօրմէն ետք) կորսնցնելով մայրն ու կինը: Վարժապետ էր արդէն, հոգեւորականի սքեմը (1854ին քահանայ ձեռնադրուած է) աւելի եւս կապեց զինքը կրթական կոչումէն: Յաջորդ տարին գործիչ էր Պոլիս, ոչ միայն իր դաստիարակ, այլ նաևս մանակից Ազգային Սահմանադրութեան պատրաստութեան ժողովներուն: Ազգին օգտակարութիւնը նպատակ մըն էր իր դիմացը: Բայց զանազան էին ճամբաները: Կրթական, առաքելական, հրատարակչական: Այդ բոյնը ուղիները մէկի վերածել եւ բոլորը միանգամայն հետապնդել՝ շատ գեղեցիկ պիտի ըլլար: Եւ արդարեւ, այդ կարելիութիւնը ընձեռեց իրեն՝ «Արծուիկ Վասպուրականի» գաղափարը: Վանահայր նշանակուած էր Վարպայ վանքին. ի՞նչ աւելի յարմար միջավայր, իր ժողովուրդին մէջ՝, ազատ՝ իր գործադրութիւններուն մէջ, ասպարէզ մը լայն՝ ինչպէս իր սիրուը: Թերթը, որուն սկիզբ տրուած էր Պոլիս, զու կը շարունակուէր կենսուրախ, իսակալաւ, 1858ին իրմէ հրմնուած տպարանին մէջ, որուն յարա-

* Այս ոպեկոյնումը, նուիրուած Խրիմեան Հայրիկի դէմքին եւ գործին, անզի ունեցաւ Միկի Բարեան ձեռաքանի նիստին մէջ, գումարուած 22 ֆետրուար 1871ին:

կից կար գպրոց մըն ալ, լի հայ մանկութեամբ Վարագէն եւ լըջանէն:

Խրիմեան իր կեանքի զեղումին մէջն էր: իր օրինակը եւ խօսքը վարակիչ էին. Գարեգին Սրուանձնուանց, իրեն պէտ վանեցի մը լու յարած էր անոր Գարագիամին զեղեցկութեան, եւ Բաֆփի մտերմացած՝ ներշնչումներ կ'առնէր աղքամիրական ու քարոզական դժուով: Ստեղծուած էր իր շուրջը համակրութեան մթնոլորտ եւ մշակութային շարժում:

Ամէնէն զեղեցիկ ու բեղուն շրջանն էր անոր կեանքին Վարագայի վանահայրութիւնը: Բայց գուրսէն աչքերը իր վրայ սեւեած էին. կազմակերպող մարդ էր: 1862ին, մնալով հանգերձ Վարագայ վանքին վերահսկէ վանահայր, յանձնուեցաւ իրեն նաեւ Մշոյ Ս. Կարապետ վանքին վանահայրութիւնը և Տարօնի առաջնորդութիւնը: Ասպարէցը ընդարձակուած էր, իր և նամանդը կրկնապատկուելու էր. եւ Խրիմեան չինայեց իր ուժերուն: 1868ին էջմիածնի մէջ ձեռնադրուեցաւ եպիսկոպոս:

Բայցուած էր արդէն մեծագոյն ասպարէցներու ճամբան: Խրիմեան պիտի քայլ միջնէւ կաթողիկոսութիւն: Բայց այլ ճամբան լի էր փուտերով, իր վերելքը պիտի ըլլար ատանելի: շատ պիտի կրէր իր հողիին մէջ, քաղաքական եւ միջազգային անձկութիւններ պիտի տանջէին իր սիրտը: Հետացնել զինքը իր ժողովուրդէն, իր գաւառի կեանքին, - ուր հոդն ու մաճկալը եղայրացոցած էր, եւ ինքը անոնց հոգին էր, կը ճանչնար անոնց ցաւը եւ պիտէր զանոնք միթթարելու եղանակը, - պիտի նշանակէր ծառը շարժել արմատէն Օղոսոսու տաքերուն:

Փոքրիկ վակագիծ մը: 1864...: Խրիմեան Տարօն է, Վարագ է, իր բուն հունին մէջ: Բայց զէպքով մը կը զանոնի Պոլիս եւ կը մտահոգուի իր հօտին փորբերուն ապագայով ալ, զինքը մօտէն կը հնատաքըքիք մանաւանք մէկը՝ որուն վրայ յատուկ գուրգուրանք մունի, եւ կը դիմէ Հ. Ղեւնիդ Ալիշանին՝ որպէսզի բնդութեան և տառապանքին, որ անոնց հւակ կ'ապրի ցաւերու հնոցին մէջ, եւ ականատեսն է

յուսայ թէ այդ պատանին, Ոստանիկ Միկոպեան, Վասպուրականի պարծանք մը պիտի ըլլայ: Գոհացում կը տրուի իր խնդրանքին եւ տղան բախտը կ'ունենայ մտնելու աշակերտներու խումբին մէջ:

Բայց մեր մէջքերումին նպատակը ուղիւ է: Այդ նամակը (Հրատարակուած չասոս) նշանակալից է՝ կատարուած համեմատութեան մը համար, ընդմէջ Ալիշանի եւ Խրիմեանի: Վերջնո՞ւ կ'ուղդի իր խօսքը Ալիշանին՝ տիտղոսներու գչողի սիրահար հայրենեաց, նահատակիալ ապէէզ հոգւով ի սիրտ, ի յոզր, ի կոճ վառն հայրենեաց: Տիտղոսին կը յաջորդէ.

Ալպուափայլ սիրուն հարագատիդ պատկերով կիսով չափ կը ճանչնամ զգել, Հայոյ ի, իսկ հայրենասիրական գրուստոցդ մէջ, Շաւարչական զաշտին մէջ, Պիւլպիւլ Ալարարիիին մէջ, դառն ողբերուդ մէջ, անուշակ երգերուդ մէջ, Բայրմագիպներուն մէջ, ընտիր ընտիր քառերուն (?) մէջ, Մասեաց չուքին տակ, Հրազդան գետին եղեքը: Այո՛, լաւ կը ճանչնամ ըղքիլ, զու մեր հայրենեաց հանրածանօթ մատենապիրն ես, ո՞վ է որ զիեզ չի ճանչնար: Բայց չեմ զիտեր, հայրենի աւերակաց մէջ բնակող հէտ Արծուով մը կայ, ուուք ալ զանի կը ճանչէ՞ք, որ նա եւս ձեզ նման զիւեր ցերեկ հայրենեաց հրով կը տուորիրի:

Ալիշանի անունը արդէն համագային հանգամանք առած էր վաղուց, որուն արձագանք կու տայ նաեւ Խրիմեան: «Նաշապետի երգերօն ին որ այդքան կանուխ հայրենիքի սահմանները թեւակուած են, տանելով հետունները վահական ու առանձնասիր, եւ բարձր սրացքի տէր Ալիշանը: Համբածանօթ մատենապիրն է, ուրեմն, Ալիշան՝ որ հայրենիքի սիրով կը տուորիր: Խրիմեան ինքն ալ, կապերով իր անունը թերթին, արծու կը կոչէ ինքինիքը, արծին մը՝ որուն բոյնը հայրենիքի մէջ է, իր ժողովուրդին ծոյր, որ Ցուռան է՝ ի տես հայրենի գաւակներու աղքատութեան եւ տառապանքին, որ անոնց հւակ կ'ապրի ցաւերու հնոցին մէջ, եւ ականատեսն է



ԽՐԻՍՏՈՆԵԱԿԱ ՀԱՅՐԴԻԿ

ինպրահքով, ո՞չ լացով, ո՞չ ազերսաթուղթի բարով ազատության շիր գնուիր: Այլ մետքին զինքով, բազուկի զօրութեամբ: Իմ թուղթի շերեփը մնաց կաթսային մէջ եւ մէզի ոչ մէկ բաժին ինկաւ:

Պուլկարներու պատուիբակներուն հետ կային քաջեր, որոնց կողերէն կտիւած սուրբին արիւն կը վաղէր և ալ վիճակներից շուրջս մը Զէլթունցիներու, Սառունցիներու, բայց չկային անոնք:::

Ժողովուրդ Հայոց, քու արաւուութիւնդ քու ձեւքդ է ամէն բանէ առաջ. քու սեփական ուժիդ, քու զէնքիդ մէջ:::

Այս թէլագքութիւնը Հայրիկին յեղափոխական ոգինին կը համապատասխանէր. զաւաններու մէջ եւ Պոլիս՝ ան չէր դադրեր շարժելէ ազըը գիրագութեան դաշտափրին: Բաֆփին, իր գտափարականին քարոզիչն է. ինքնապաշտպանութեանը զինքով իմաստանոյն եւ միակ ձամրան էր ապաւութեան:

Խրիմեանը գում մը եղաւ տիւուր ժամանակներու. գուչերու ձամրան կէսը հասած էր, բայց զեւ պիտի քայէր ազգանէր եւ խանդալու հայրապետը՝ ի սէր իր ժողովուրդին, միշտ կրելով մարդերէն, պատամական շրջանակին՝ որուն մէջ զըրուած էր:

Մարտուր եւ ուղղամիտ քաղաքականութիւնը, մաքուր Հայրենասիրութեան մը րիսոմ՝ և լամած էր իր ուղեկիծը: Իր հոգին տառուած էր զաւառէն, և կը ցանկար վերստին սկիլ ալր երջանիկ օրէրը: Բայց անոնք գդրախառար անցած էին վերշնականապէս: Ընտրուած ըլլալով վանի առաջնորդ՝ չկըցաւ մանել հոն եւ ծայր տալ նորէն առաքելական, կրթական, ժողովրդական կազմակերպութեան մը: Խուսական քաղաքականութեան հակամէտ մը համարուած էր: Եւ այս պարագան կը զայցի իր ձամրան զէսպի զաւառները: Հայրենական հայոց շաբաթին առաջ կայած էր առաջնորդ կամարած գերին նույի բականութեամբ, և այդ կատարումին մէջ զրու իր ամէնախոր զիտակութիւններ յանախ, չանենելու համար բարախուն իրավանութիւնները: Խրիմեան պատմութեան անցած է արդէն իր կատարած գերին նույի բականութեամբ, և այդ կատարումին մէջ զրու իր ամէնախոր զիտակութիւններ յանախ, չանենելու համար բարախուն իրավանութիւնները:

Նախա՝ խուլ եւ ասկա յայտնի հալածանքը իրեն զէմ: ստիպուեցաւ ելլել գտաւաէն եւ զալ մայրաքաղաքը Սուլթանին, անոր աշքին տակ ապրիլ, չսկող աչքերու շարունակ հետապնդումներով::: Տիո՞ւր ապրումներ՝ աղասասէր Խրիմեանին համար:

Լուս եւ համբերատար կրեց իր Խաչը եւ բարձրացաւ Գողգոթայի ելքն: Խոհեմութիւնը փրկեց զինքը: Յաւերը, իր նըկարարի ամրութիւնը, եւ նաեւ առաջինութիւնը Քրիստոնի կատարեալ աշակերտի մը՝ առին եւ բարձրացուցին զինքը էջմիածնի մայր Աթոռը:

Տառապանքի այս մարդը, բազմակողմանի ձերքերով օժտուած բնութեան եւ երկնածիր չնորհքէն, կեանքի ալեկոծութիւններու ծփանքերով հանդերձ՝ պահեց իր մաքուր զիծը հասարակական գործիչ եւ մատուրական մարդու:

Ո՞րն է զերակէխուը այս զորդ մը յանականէկրուն մէջ, առնելով այց եղբերուն սահմանները իրենց ամենալայն իմացողութեամբ: Գործիչ էր կրօնական ու ընկերային զիծով, մատուրական մը մաքուր՝ տեսլապաշտի եւ օպտապաշտի խառնուրդով, և կամ ձկուամնաւոր գրականագիտի մը սեր մոտայնութեամբ: Քըննագանութիւնը առած է զայն արդէն որոշ չափանշերու մէջ: Բայց բանիրուն պատմարուներու և զրազատներու կը չնորհուի զեւ մտքի պատութիւնը զատելու եւ կանելու: Բնուունայն ձևականութիւններ թերեւս, մտքի սեղումներ յանախ, չանենելու համար բարախուն իրավանութիւնները: Խրիմեան պատմութեան անցած է արդէն իր կատարած գերին նույի բականութեամբ, և այդ կատարումին մէջ զրու իր ամէնախոր զիտակութիւններ յանախ, չանենելու համար բարախուն իրավանութիւնները:

Դանանք մտառուրականին:

Գրական վաստակը զոր թոգուծ է Խրիմեան, չալբենասէրի մը նախ եւ ասկա հոդերուրականի մը նկարագրէն կանէն իր բնոյթը, զոյզ տեսակէտներու մէջ ալ ձրդուած անձնութիւնի հերոսական զեղեցկութեամբ:

Այս զորդ ձագումների յառաջացած եւ եւ մարմին առած գրականութիւնը աւելի ծաւալ ունի քան որպես: Երկու շրջաններ զանազանություն են. Երիտասարդութեան եւ հասուն հասակին: Երիտասարդութեանը, որ կը սկսի 1847ին եւ կ'երկարի մինչև 1854, ձեռնադրութեան թուականը: Անկէ ետք կը սկսին հոգեւորականի զաղափարականին նուբրուած տարիները, երբ կը յայտնուի իր մէջ զաւառական դրոզը՝ որ ընկերային եւ բարյագիտական զաղափարախօսութեամբ տարբեր հանդամանք ու նկարագիր մը կ'առնէ:

Առաջին շրջանը երիտասարդական եւ բանաստեղծութեան տարիներն են ուրեմն, երբ ուսուցիչ Պոլսոյ մէջ՝ հայրենասէրի մը երկն ու ողեւորութիւնը կը ծաւալէր իր շորթը: «Հրաւերակիներու շրջանն է, ու նախ Հարակալ Այրարատեանի (1850)՝ որ կոչ մըն է հրաւերի գէպի աղբային յիշատակները, երեւակայիկն ու զգացական շրջապատճյուղը հայրենի աշխարհի պատմական վայրերը: Քերթուած մը զասականներու ոճին վըրայ, արդիւնք ժամանակի գրական մըտայնութեան, աղջուած միանդամայն «Արփիական»ի մը կամ «Ռսկեդար»ի շողշողուն անուններն, որոնք թէեւ չէին իրականացուցած գրական բարձրութիւններ, սակայն հարագրակի վրայ էին, բաց Միթիթարեան գրականութեան գործերն: Այրիմեան զասական բանաստեղծութեան, վարդապետական քերթուածի ինանդավառութիւնը իր ողինին խորը կրող վարժապետ մը՝ ուղեց հոյսկերտել գտառն նկարագրին համապատասխան քերթուած մը, որոն ծնունդին գրդապատճառությունը, ինչպէս կը խոստավանի, էր Բարդապատճենի օրինակը:

Պոլսո այդ ժամանակ՝ ժողովրդական վրականութեամբ մը տակաւին չէր չերմացած, բայց խօնորումի մէջ էր: Վերանունդին եւ զասական արուեստի շքեղ ոպրումներու օրերն էին: Բագրատունի, մողը այդ զասական արուեստին, կը գրոնուէր Պոլսո եւ իր հմայքովը բանահանացած կը արտայարուածի Արփիականի փորձին մատին եւ կը համարի զայն տաղանդի յայտնութիւն մը: (Բագր. 1908, էջ 40 Կամակ Խրիմեանի, 1849, 308 «Բան զովիլստից», քերթուած մը ուղղուած Բարդապատճին):

Հրավիրակ այրարատեան հայկական չափագուած մը հայերէնին չէր կրնար անշուշտ այդ մեծ հայերէնագէտին աղբեցութենէն անկախ մնալ. ինքն ալ, ուրեմն, դդաց սիրապեսող մաքի մը ոյժը, սիրեց մանաւանդ անոր գիւտը (Նախանաց հին տաղաչափութեան) «Մշակականիք»ի նախարանին մէջ լայնօրէն բացառուած: Դասական շոնչը՝ որ կար Խրիմեանի մէջ, 1849ին արթնցած է Բարդապատճինին հօր աղդեցութեան տակ, երբ գեա ան և ոչ էսկի իր «Հայկ Դիցազն»ը (1858) համարակած էր:

Հրավիրակ այրարատեան հայկական չափով երգուած աղդաշոնչ նորութիւն մըն էր, որուն եթէ մեկնասը եւ բարերարը՝ էր Ցովհաննէս աղա Կարապետ Ավատեան, զրական ձևնարկին մատակարակը պէտք էր, ըստ իր բացառութեան, միծանանար ֆերքող Բագրատունին («Յառաջարան» գործին):

Խրիմեան հայկական տաղաչափութեան արուեստին աշակերտ մըն է արդարեւ Բագրատունիի գպրոցին, որուն թէւադրութիւններուն կ'անայ հլուարար, կ'ենթարկէ իր գործերը անոր բարձր զատաստանին, ինչպէս կը վկայեն այն նամակները՝ որ մեղի հասած են: Դասականութեան մեծ վարպետը արդար զնահատանքով կ'արտայարուածի Խրիմեանի փորձին մատին եւ կը համարի զայն տաղանդի յայտնութիւն մը: (Բագր. 1908, էջ 40 Կամակ Խրիմեանի, 1849, 308 «Բան զովիլստից», քերթուած մը ուղղուած Բարդապատճին):

Հրավիրակ այրարատեան չափեց ողինը, չկարծուածէն աւելի աղդեց թթմած եւ հայերէնի յիշատակներէն ու ապրումներէն հետու տաղանդող պրոլետիներուն վրայ: Չոն ինչ որ կ'աղդէր՝ աւելի նիւթէն կու զար քան բանասենգծական ներոյժ կառոյցքէն: Թէեւ խակական բանասենգծութիւն մըլլարու համար անհրաժեշտ էին թուէք, ոյնիներու տաղանդի զօրութիւն, զեղուն թափ զացուուի եւ պատկերներու ճոխութիւն մը՝ սակայն Արչակ Զօպմեան մը, որ միշտ հակամէտ է նակատաւոր արտայայտութիւններու,

գրական գետին մը պատրաստած է այդ գործին ինպատճ՝ 1924ին իր տեսութեամբը (Դէմքեր, Փարիզ)։ Հակառակ որ գեղեցկադիտական տեսակէտէն՝ անթերի չեն թրմեանի գործերը, որովհետեւ ան երրեք չէ ձգտած գէպի զուտ գեղարանեսալ եւ զրականութեան նայած է լու կործունքութեան մըջոցի մը, ընդունելու է վերոյիշեալ զրագութիւն հետ՝ թէ կայ իր մէջ «Ճշմարիտ բանաստեղծ» մը՝ որ կը յայտնուի արդէն, ու փայլով, այս առաջին երգին մէջ, բանաստեղծ մը քնքուշ ու ապաքայնութեամբ, բնական ու պարզ նէրջնչմաժմ, որ ինքինիքը կ'արտայացած ոճով մը համեն՝ թէպէտ անհաւասար, քնարերկութեամբ եւ սրամտութեամբ լիցուն, մէրթ հզօր, միշտ տողորուած՝ տոհմային շետառած նկարազրով մը։ Գեղջկական կեանքի տեսարանները՝ զոր այս գերթուածին մէջ նկարած է, զմայլելի են գունագեղութեամբ եւ կինամենութեամբ։ վէս բարձութիւն մը կ'արտացնուածուի այս համաւանդերէն՝ ուր վաղմնջուց աւերակները կը խուզարէի եւ չին հէրոնիկրու ստուերները կ'ողէ։ Այսպէս Զօպանեան։

Վերածնունդի դասական մը՝ հեռու տակաւին ոռմանթիք զգացական խորացումների եւ տարուած աւելի ձեւէն քան խորքի հարստութենէն՝ չբարձրացաւ սովորական ու հասարակաց տեղիք զարձած մաթիւներու մշակումներէն։ Այս կէտն էր վերարուելի կողմը քր կառմէ այդ «Ճարափրակին», ուր իթէ զիմաննութիւնները դիւտերը վերցնենք, գիմաննութիւնները, որով խօսի կու տայ պատմութեան կամ պատմական անձին մը՝ չսփառանց հարթ պիտի ըլլայ ան՝ տառնց անհրաժեշտ սըրացքի, զոյնի եւ շարժումի։ Հակառակ այս ամէն բանի՝ կարգացուեցաւ այդ գործը, սպառեցաւ եւ բ. տպագրութիւնն մըն ալ կատարեցաւ 1876ին, հպումներով հնդինակին կողմէն, սպայն ոչ միշտ յանող եւ գրականութիւն յափառաւուր։

Գաղափարն էր որ կը այդթանակէր չոն, սիրակեր շարժելով։ Ներքին առանցքը եւ ոյժը հայրենիք, կեդրոնացած էր ուրեմն

դպագափարին եւ սիրոյն մէջ։ ահա կենսական ու զրաւիչ կողմը քերթուածին՝ եթէ ան նոյնիսկ զրականորէն քիչ օժտուած ըլլայ։ Այս ունեցաւ օգտազաշտ նպատակի մը հետապնդում եւ յաջողութիւն, որովհետեւ կը խօսէր սրտերուն, ոգեւորելով զանոնի եւ շարժելով թմրութիւնները։

Հաղթուարի մը անցած՝ թրմեան առանձնացաւ երաւաղէմ, Ս. Յակոբրեանց վանքը։ Ամերկա՝ առանձնութիւն մըն էր մտքի եւ սրտի, կեդրոնացնելու համար հոգեկան ուժերը եւ մարմին տալու ուրիշ «Ճարափրակի» մը՝ նրկիթի աւետիսաց։ Ուղեց ունենալ սրբազն վայրերու իրական տպաւորութիւնները ապրի եւ յուզուիլ, տնօրինական խորհուրդներու գերագոյն վեհութիւնը զգալ՝ տալու համար զայն յեռոյ մեղի՝ զրին ճամրուուի Բայց նկարագիրը եւ յաջողութիւնը ասոր՝ չի տարբերի նախընթացէն։ Թրմեան անշուշտ ողի մըն էր մաքոր եւ աղնուական, ներշնչող բարձրացոյն զաղափարականներէ, ողի մը՝ որոն մէջ նախ քան իր հոգեստրականի կոչման նուիթուուիլը՝ արդէն զգայիօրէն կենամին էին կրօնական ըմբռնումներ, ապրումներ, զգացումներ։ Բայց եթէ աւելի աւիւն, աւելի բանասիեցի երակ, աւելի զգայնութիւն, ճաշկակ ու համաշափութիւն զային միանալին չոն, թերեւս պիտի նպաստէին բարձրացներու նժարը անոր զրական վարկին։ Երկու «Ճարափրակին» իրեն նիւթերով շատ զեղիքիկ եւ չառ հրապութիւն էն. բայց անոնց թողած տպաւորութիւնը կու զայ ուղղակի նիւթէն, որ կամ ազգային ջերմութեամբ եւ կամ զերազոյն սրբազնութեամբ է տողորուն, ինքնին խօսուն եւ ազգիցիկ։ Ուժեղ ապահովի մոլութիւնները առանձ պիտի զանային ճշմարիտ բանասիեցները առանձ սպառի զանային ճշմարիտ բանասիեցները առանձ պիտի մը զմայլելի նիւթեր։

Թրմեան կէմքը, սակայն, յայտնի նըշանակութիւնն մը առած է ո՛չ թէ իր բանաստեղծութիւններուն, ո՛չ թէ վերածունդի հեղինակ մը եղած ըլլալուն, ո՛չ թէ զիրածութեամն և զիսաւորապէս իր ժողովուրդի հայրիկին ըլլալուն համար։ Հոս է իր

մեծութիւնը, հոս է նաև իր գէմքին զեղեցկութիւնը: Կանքին երկրորդ լըջանը, երրարդին նույնուած էր հողուական մարդին, որ իր մէջ զերազանցօրէն կը պարփակէր վարժապետինը՝ Վարագ, Տարօն և աւելի ուշ կը միածին, իրիմեան հովիւ էր միայն, սիրելի ու գուլպուրամի Հայրիկը՝ պանդուխտին, գիւղացիին, տառապորին և մանաւանդ աղքատին:

Այս ըրջանին Հայրիկը կը յայտնուի դարձեալ իրը զրչի մարդ, բայց այլ ուղղութեամբ: Հողեւոր խորքով, զգացումի ուժգնութեան շեշտով նշանաւոր է իր վկրչին Նաբար-իօսախ նառը, մինչ բարոյագիտական եւ ընկերաբանական խորքով նկատի են իր միւս երեք երկիրը՝ Դրախտի ընտանիք, Սիրաք եւ Սամուել, Պապիկ եւ Թոռնիկը. Վկրչին աղքատիկը կը յարցնէ անոնց որպիսութիւնը.

Վկրչիւն ոճի պարզութիւնն է իր այս վերոյիշեալ երեք գործերուն մէջ: Արուեստ, ոչ երեք, գաղափարի խմանուսիրական հետապնդում է կամ վարդապետութիւնը, հայրութեան եւ հայրենասիրութեան՝ հանդարատ եւ առաջնորդական շեշտով:

Վկրչիւն ոճի պարզութիւնն է որ զառ պէտք է առնէ կեանքի փորձառութիւնն: «Պապիկ եւ թոռնիկ» թերեւա ամէնէն սիրուեր և զդացուածը, եւ հողիով գրուածն է, որ հօր մը, պապիկի մը խրանները կը պարունակէ իր թոռնիկին՝ սիրեւու հողը, սիրեւու մայրինի երկիրը, չթողլու զայն տարայի ու լքուած, որովհետեւ հողն է որ կը տայ կեանք, սէր, հարսութիւն, երջանկութիւն:

Պապիկ եւ թոռնիկի լոյս տեսած է ուշ տան, 1894ին, կը միածին ատարանէն: Բայց զրուած էր 1890ին՝ երր ինքը իրը ատարական քաշուած էր երուսալէմ: Վկրմեան կը զեղու հոս իր բոլոր հողին, իր բոլոր սէր գէպի ժողովուրդը՝ որ կը տուայտի, որ կը կարօտի լոյսի եւ

տատչնորդութեան, եւ մանաւանդ հողի՝ որուն սէրն է միայն որ պիտի փրկէ զինքը: Պէտք է սերունդ մը պատրաստել հոդին սիրուլ տոգորուն, մշակ սերունդ մը, կապուած երկրին՝ որ դուրս ելլելու աչք չունենայ:

Տպաւորիչ է օրինակը: Քանի մը բնունակիրներ՝ Խանի զառիվերը կը բարձրանակին սաժանաթիւն, կբած իրենց բնուներուն ծանրաթեան տակ: Հայրիկը վարդիւն մը կը կեցնէ զանոնք ու կը հարցնէ անոնց որպիսութիւնը.

Աչար մէր որպիսութիւնը, Հայրիկի, կը պատսախանն անոնք... բնուներու տակ ընկեռուած՝ կը հեծենք եւ կը թափենք մէր դառն քրտինքները այս քարայտակներու վրայ:

Հայրիկը կը յուզուի՝ գաւառի այլ թլշուաներու վիճակին. քանի մը կաթիլ արցունք կիշնեն ու կը թառին մարգարիտներու պէս սան առնը ճերմակ մօրտիքն վրայ:

Եթզ զաւակներս, կ'ըսէ Հայրիկ, այս բնուները պիտի կը քայլաւ, մինչեւ որ սորդիք զրել կարգաւ, մինչեւ որ ճանչնաք ձեր զեղերուն, ձեր հողերուն արձեքը եւ ձեր քրտինքները թափէք անոնց վրայ: Եւ եթէ գուք ճեր այլ քրտինքները թափէք հողերուն վրայ, երեք կարօտէք լլարը պանդիստութեան մէջ սպասեւու ճեր կեանքը:

Պապիկ եւ թոռնիկի «Պապիկ»ը՝ մինն էր այդ ընանակիրներին, որ լսած էր Հայրիկին իմաստան խօսքը. Եթէ հողին վրայ թափուէին հայտն քրտինքները...: Այդ խօսքը կ'ազդէ իր վրայ. կը գառնայ, կը վերաշնէ տունը, կը մշակ հողերը եւ կը թերազքէ այժմ իր թոռնիկին հողին իմաստութիւնը, հողին բարիքը, հողին երջանկութիւնը:

Երիմեան անտարակոյս ժողովուրդին մարդն էր: Կեանք մը ամբողջ նույնագործուած ճողովուրդի բարօրութեան գաղափարին համար, մօտէն, խնդիրավայրէն ապրած անոր մէջ եւ անոր հետ, լացած եւ ժպտած անոր հետ: Իր կատարած պատմական գերին նկատմամբ Պատմութիւնը

արտայայտուած է եւ դեռ պիտի արտայայտուի իրատես եւ անկողմնակալ կերպով։ Իր ազգափրատթիւնը չժանչցաւ ո՛չ սահման, ո՛չ արդեք։ Իր սրտին հուրը փոխանցեց Հովին, ժողովաւրդին եւ պատրաստեց մաքեր։ Բաֆֆի մը, Սրուանձտեանց մը՝ առին իրմէ կայեք եւ ծաւաւրեցին աղզին մէջ։

* * *

1850-1890ական թուականներուն երկարած ժամանակամիջոցը՝ մեր մտայնութիւններուն, մեր զբականութեան ժողովրդականացումին շրջանն է երկու համայնքներու մէջ ալ։ Պոլիս ու թիֆլիս՝ երկու հիմնական կեղրոններն էին այդ շարժումնեն, առներով մղումը վեհետիկն, ուղղակի կամ անուղղակի։

Ազգային կեանիք մթնոլորտը լուսաւորուած էր եւ չերմութիւնը բռնած ամրոցը օզը։ Խրիմեան, որ զբական ու ընկերացին վերածնունդի գէմքերէն մէկն էր, կրնանք ըսել Թորոսը Պատրիարք Գուշակեանի հետ, որ օդին չերմութիւնը թիցուց հոդին, ճառացուց ժողովուրդին։

Խրիմեան ունեցաւ անշաւշու իր յայտնի դերը ազգային վերածնունդի հսկայական աշխատանքին մէջ, զբանով, խօսքով եւ սրտով։ Եւ երբ Նախախնամութիւնը առաւ զբան զինքը Գահապուի Մայր Եշմահանի Աթոռինի վրայ՝ ան այդ լարձրութենէն կրցաւ աւելի զիւրաւ տեսնել ընդդրամկ հարգանք էր հարգանք կարիքնը եւ անսահման կարիքնը իր ցաւատանջ ժողովուրդին, ու ձեռք առնել կարելի միջոցները անոր փրկութեան։ Դիմում պետական անձնաւորութիւններու, զիմում թագաւորներու, զիմում Եւրոպայի նախականներուն, ու որոնց ձեռքն էր աշխարհի խաղաղութիւնը, - չժողոնալու արգար Դատը հայ ժողովուրդին։ Մինչեւ կեանքին վերջին շունչը՝ Հայրիկը ապրեցաւ, յուղուցաւ, պայտարեցաւ Կալցինի նենդութիւններուն զէմ, պաշտպանեց Հայ եկեղեցոյ կալուածական իրաւունքները Ցարին ու-

արհնձութիւններուն զէմ, տառապեցաւ, յուսաց, սիրեց եւ հաւատաց՝ նոր արշալոյսի ծագումին սպասելով։

Ու օր մըն ալ վերջապէս, ասսաջին Միջազգային պատերազմէն ետք՝ ստեղծուեցան Առաջին եւ Երկրորդ Հանրապետութիւնները, առաջինը վազափուլ, Երկրորդը յինամեակ մը բոլորին ու տականութեամբ կատարեց իր շրջանը, եւ ուր հայ ժողովուրդը իր հայրենի սահմաններուն մէջ ամփոփուած՝ փարեցաւ Հովին ճիշտ այնպէս՝ ինչպէս կը յուղորէր Հայրիկը իր թոռնիկը պասկուելու հովին հետ, գրկերու գայն այնան ուժդին կերպով, որ չկարենան օտարներ խլել գայն ձեռքէն։

Վերադարձը զէպի հայրենիք տարարախտ Հայերուն՝ իր օրերուն ալ երազն էր. որովհէտեւ անսնք որ կեանքի կարօտով կը գագթէն գէպի օտարութիւն, աղքատութենէն և թշուասութենէն ստիպուած, անհուն ցաւ կը պատճառէն Հայրիկին սրտին, որ յուսակառուր յուսարկաւորը կ'ըլլար իր գաւակներուն։ Ներկայի հայրենագարձը Խրիմեան Հայրիկի երազի փթթումն է ծիրանի արշալոյնի մը վառ գոյներով։ Ամփոփուիլ, խասանալ հայ հոգին վրայ, սկիզբն է մեծութեան եւ հայրենիքի վերակառուցումին։

Այս տեհնչանքը, հասարակաց արտայարտութիւն մը անշուշու, Խրիմեան Հայրիկի յորելեանին պահնծալի յիշատակին խունկն ու ազօթքն է։ Հայրենիքի զաղափարին շուրջ միացած ամէն զեղեցիկ ձեռնարկ, իր սրտին հետ կը հաղորդուի, անկէ կ'առունէ զորութիւն ու բեղունութիւն եւ կը բաշխուի հայկան Գալութիւններուն, հրաւիրելով զաննք զէպի հայրենի տունը, ինչպէս Երրուն իր Հրաւիրակ Այրարասինանով ստեղծած էր սրտաշարդ ու փրատակացութիւն մը զէպի հայրենի աշխարհը, սպանչանալու անոր նախական գեցիկութիւններուն վրայ, ներշնչուելու անոր պատմական յուշարձաններէն։